

վարժական ուսումնըները սորված է իւր ծննդեան քաղաքն ու ի Գլուժ: Փիլիսոփայութիւնն ու աստուածաբանութիւնն աւարտած է Գարլսպուրիկ կղերանոցը: Ասոր վրայ տարիի մը չափ հայերէն լեզուին եւ արարողութեան մէջ վարժելու համար Վիեննա կենտրնէն ետեւ՝ ձեռնարկուեցաւ Միլիթարայից Աբբասյարս Գեր. Այտընեան Արտն արքայակազմութեան [1887 Ա. գ. 28ին: Ձեռնարկութիւնն ընդունելէն ետեւ իր ծննդեան քաղաքը դարձաւ, ուր օգնական քահանայ եւ կրօնագիտութեան ուսուցիչ է:

14. Մարդնո՞ գաթուհի է շայքաղաք ծնած եւ հոս տարրական ու վարժական ուսումնըներն աւարտելէն ետեւ՝ Գարլսպուրկ անցնելով՝ եպիսկոպոսական կղերանոցը սորված է փիլիսոփայութիւն եւ աստուածաբանութիւն: Պահանջուած տարիքը չունենալով՝ դեռ քահանայական կարգն ընդունած չէ: Ուսուցիչ է տարրական դպրոցաց մէջ:

ՅՈՎՀ. ԱՅԾՅԻ



ԱՐԻՏՈՒՆԻ ԽՈՐՀՐԳԱՎԱՆ ՓՐՈՓ. ՊԻՐՈՓ Ի

Վ ի հեննայի համայնարանն այս օրերս մեծ կողուստ ունեցաւ յանձին փրոփ. Թէոդոր Պիլլրօթի հռչակաւոր բժշկագետի, որ փետր. 6ին Ապպոցիս՝ ուր գացած էր իւր խանգարեալ առողջութիւնը դարմանելու, կաթուածահար կնիքեց մահկանացուն: Փրոփ. Պիլլրօթ Վիեննայի համայնարանին պաշտօնական ու հրատարակական ուսուցիչն էր գործնական վերաբուժութեան ու անդամահատութեան. նախագահ էր Վիեննայի վերահաս բժիշկներու հիմնարկութեան եւ անդամ Վիեննայի գիտութեանց ակադեմիային փրոփ. Պիլլրօթ ծնած է 1829ին Ապրիլ 26ին Ռիւիկէ կղզւոյ Պէրկէն քաղաքը. բժշկակա, ուսումն առած է Վրայքվալտի, Վէտզիկի: Պերլիքի եւ Վիեննայի համայնարանները, 1855ին աւրթերակաց անուանուեցաւ Պերլիքի վերաբուժային համայնարանական բժշկանոցի (Klinik): 1859ին հրատարուեցաւ. Յիւրիս, ուր ստանձնեց վերաբուժութեան ուսուցչի եւ վերաբուժական բժշկանոցի վարչի պաշտօնները, եւ 1867ին կարգուեցաւ ուսուցիչ վերաբուժութեան ի Վիեննա: 1870էն մինչև 1871 գերմանիայի ու Գաղղիոյ մէջ ծագած պատերազմին առթիւ, արդիւնաւոր գործունեութիւն օժնեցաւ Ռեյնսեան գաւառի գերմանական

անկեանոցներու մէջ: Պիլլրօթ ներկայիս ամէնէն բազմահմուտ վերաբուժներէն էր, քաղաքորով վերահաս (մանասանդ Ներքին ակտերով վարակած ստամոքսի ու խոշարողի) եւ նշանաւոր մանրագնին քննիչ: Իւր պատերազմային վերաբուժութեան մէջ ունեցած փորձառութեան համար՝ հեղինակութիւն ձանցցած էր պատերազմային բժշկականութեան ծիղղին համար: Վախձանեալը զանազան մասնագիտական գործեր գրած է, որոնց բովանդակութիւնը մեծաւ մասամբ վերաբուժութեան, վերահասութեան, կալանդման եւ պատերազմական վերաբուժութեան հայող նիւթեր են, եւ սոյն կարգի բժշկական ծիղղերու նուիրուած պարբերական հրատարակութեանց մէջ գործունեայ մասնակցութիւն ունեցցաւ:— Մարմինը Վիեննա փոխադրուեցաւ ուր իրեն իշխանական յուղարկառութիւն մ'եղաւ: Հինգ կառք բաւական չէին՝ անոր ընծայուած պատկերը տանելու: Հազարաւոր ցաւակցութիւններ եղան անոր այրիացած կնոջը, զանազան կողմերէ, փրանկիսկոս Յովսէփ Վեհ. կայսրմէ, օտար վեհապետներէ, իշխաններէ, համայնարաններէ եւն:



Ր Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ժ Ա Վ Ա Ն

ԱՆԳՐՈՒԹ ՀՐՈՒՆՍԵՐ

2մծնն ծկալ ցուրտ սառուցիկ Դաշտէն փախան թռչունք, ծաղիկ ... Ազառլը սել մնալմառնիկ Գաղթեց եկաւ երանմիկ ժառոց զագաթ տես խմորդին Կռչին, խաղան ի թն Տուրն:

Հաւաքանին ցով տաք կծկած Հարտուն ջննուտ մուշտակագեաց: Ծուխ ի ծնուն սին խաղորով Մաչճ ժամն՝ խաղառ, անխող: — Թանկած եկաւ տեղէն ի վեր Սպաւե վայրագ միշտ անհամբեր. Դողուց զարկին, խաղեց ծառան: «Եկաւ անշուշտ Այս ինչ՝ աղան», Վրէր, անցնին թող իմ ժամեր, Մինչ ուկննեղջը չնն սպառեր: ,

Ծրնկութի ծկալ հրաւեր Ծւ պարմնի գեր տընաւեր: Մեր միծառունն առաւ կարոաց, Պատեց երեսն ինիկ կախարագաց: Բացաւ շուտով ստղծի քաակ Նետեց երկու ղողին կրթակ:

Հազի նստու ի քազոնակ
 Ջարդընցաւ դարձաւ զանգակ ...
 Այրի մի կին ՚հնգ որքերով
 Հունէր անուխ, կէրք մծ տով:
 Մորմորեցաւ ի տես որդւոց
 Փետէր մազեր ո՛հ դանակոծ:
 Գաւարեցան ցաւէն աղիք
 Արտասուցի գնան ծապաղիք
 Գոչեց առ Տէր ... առաւ խրատոյս
 “ՆՖէստի՛ն, ինչոքեմ՛ ՚հաց, լոյս:
 “Թունի՛կ մանրիկ յիմ պատուհան
 Հացի փշրանք առատ զըտան,
 Բանի մահեր կան քոյարկուած
 Չեան սաւանին տակ քազմարկած.
 Խշո՛ւ զըտնեմ ես ալ իմ մահ,
 Դիմեմ՝ անոր սրտի անվախ.
 Փայտակուտէն տայ ինծ մէկ փայտ,
 Հացի պատառ, հարուստն շուայտ...
 Ըսաւ: — Պատիր: Տեսաւ յանկարծ
 Պեղծ մեծառուն՝ սրտով անդարձ,
 Խորխոսաց ի լուր աղաչանաց:
 Ի զո՛ր այրին ահա Հանաց
 Անուլ մի փող կամ պարէնիկ,
 Ջոր ընձ զլանար եւ վարչեմիք: —
 Անծթահար մեծոց այրին,
 Ոյր աղածիք քաղցէն այրն ՚...:
 Յուսակըտուր զո՛նք զարկաւ
 Աղքանոց տուին ՚հաց, պանք, հաւ:
 Սրտի ուրախ դարձաւ իւր տուն
 Անէ՛ծ սաստիկ ըզմեծատուն:

Անցան ամիսք, գնացին դարեր
 Դարձաւ անիւ, զոր վարժ Տէր.
 Հրամարտիցն, կորուստ, սուք, կրակ ...
 Պերժ մեծատան ինչքեր ուր թոք...
 Թողունք աղքատ, ո՛հ մուրացին,
 Եղան կարոտ օրան ՚հացին.
 Հարկին այն դու՛ռ ուր խնձր այրին
 Անէ՛ծք կարգաց մեր հարեցտիք:

Մի պնճո՛ք հարուստ, մեծէք այրին
 Տուէք նպաստ խեղճ աղքատին:
 Մինչ զուք ուրախ անունք ժպիտ,
 Ջըլաց այրոյն խուլ, մեծամիտ:
 Կնքէք, արքէք գինին անոյշ
 Բայց եւ որքերն քեզէք ի յուշ.
 Սրտի զըլարի մինչ աննուք իրզ,
 Օրնն՝ ըզծե՛ք աղքատին ծնոք:

ԲանկալԹի, 1894. Փետր. 7:

ՄԱՆՈՒՇԱԿ



ԱՐՈՒՆԾՅԵՐԵՆԵԱԿԱՆ

ԱՐՈՂՉԱՐԱՆԱԿԱՆ



ԲՈՎՈՆ ԳՆԱԼ

Բաշակար քնայր քա-
 Հանան իւր վերջի
 ճառախօսու-
 Թեանց մէկուն մէ՛ջ՝
 Հետեւեալը կը
 յանձնէ: Բոկոտն
 գնալը մարմնջ մե-
 ծամեծ ծառայու-
 Թիւններ կը մա-

տուցանէ: Դախ քան զամենայն՝ մարմինը խտու-
 Թեանց կը վարժեցընէ: Թող այնչափ անչափ
 ջղային հիւանդութիւն ունեցողները՝ բոկոտն գնա-
 լուն ամբիշէ եւ զօրացուցիչ ազդեցութեանը
 վկայեն: Ոչ միայն սոտւըններուն՝ այլ բովանդակ
 մարմնոյն վրայ բարեբեր ազդեցութիւն մը կ'ընէ:
 Գլխացաւի եւ արեան դէպ ի գլուխ համախոնու-
 Թեան ժամանակ՝ բոկոտն գնալն արինըր սոտւընները
 կ'իջեցընէ, որով թեթեւութիւն կը պատճառէ:
 Ցարինբով պաղ սոտւընը ունեցողներն եւ այս
 պատճառաւ արիւնը դէպ ի գլուխ համախոնու-
 ելով շարարտող մարդիկ բոկոտն գնալով
 երկուքէն ալ ազատած են: Գլխացաւ ունեցող-
 ները պէտք են՝ եթէ կարելի է, բոլոր օրը բոկոտն
 գնալ: Բոկոտն գնալը փողպացան ու խոյն ալ
 կ'անցընէ, նոյն իսկ խօսելու ու երգելու գոր-
 ծարանին վրայ լաւ կ'ազդէ: Հաս մարդիկ
 որովայնի պնդութենէն կը նեղուին: Այս պատիւն
 դէ՛մ շատ անգամ այնպիսի սաստիկ մաքրողա-
 կան եւ երբեմն շատ փեսասկար դեղեր կը
 գործածեն, որոնցմով մարմնոյ գործարանները
 բոլորովին կը խանգարին: Ասոր բոկոտն գնալը
 մեծապէս կ'օգնէ: Սաստիկ ջերմութիւնը վար կը
 քարշէ եւ ստով՝ կը զովացընէ եւ կը մեղմա-